

Թ Օ Ս Ն Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՀԱՆԴԵՍ ՇԱԲԱՓԱԿԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԲՈՐՈՅՅԱԿԱՆ ԵՒ ԱԶԳՈՅԻՆ

Թիւ 12

1888

Յունիս 25

ԿՐՈՆԱԿԱՆ



ՃԱՇՈՒ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍ ՅՈՎՀԱՆՆՈՒ

Ժ. 22—30:

«Եղեն լայնմամ նաւուկասիք լերուսայիմ ու ձմռոն եր: Եւ շրջէք թիւ սուս ի տաճարին՝ ի սրբային Մոլոնովի: Շուրջ եկեն զնովաւ հրեալքն եւ եւ ասեն, մինչեւ յե՞րք քափիս զողիս մեր, իրէ լու ևս Քրիստոսն, ասաւ մեզ համարձակ»:

Հրեայք՝ որք այնքան ժամանակ Յիսուսի այնքան ճշմարիտ եւ սուրբ վարդապետութիւններն ու գերահրաշ գործերը լսած ու տեսած էին, տակաւին տարակու սանաց մէջ լինելով թէ Յիսուս է ճշմարիտ Մեսիայն թէ ոչ: Կը խոնուին նորա շուրջ եւ կաղաղակեն. «Մինչեւ երբ պիտի տառապեցնես մեր հոգիները, մինչեւ երբ այսքան անհնարին տարակու- սութեան մէջ պիտի թուղուս զմեզ, եթէ դու ես Քրիստոսն, ըսէ մեզ համարձակ»:

Յիսուս որ ամենեւին կեղծել չեր գիտեր, Յիսուս որ ու- նէր նպաստակ համօրէն մարդկութեան ընդունել տալ իւր փըր- կարսոր վարդ ապետութիւն եւ բողոք աշխարհիս ընորհել իւր բարերար թագաւորութիւնն, Յիսուս առանց խոռվելու այն

բազմութենէն, որ սպառնալից գիրք մը առած՝ հարցում կուղղէր առ ինքն կատաղի բարկութեամբ, կը պատասխանէ հեզօրէն. «Բայ ձեզի եւ չք հաւատար ինձ, այն գործերն, զորս ես կը գործեմ, նորին իսկ կը վկայեն թէ ես ով եմ»։ Այսպիսի պատասխան մը եւս երբեմն տուաւ Յիսուս նոցա, որք Յովհաննէս Մկրտչի կողմէն եկած եւ հարցուցած էին թէ «Դու ով ես, Քրիստոն ես»։ Այժմ եւս իւր գործերը կը յիշ, գործեր, որք մարդկային բնութենէն ի վեր անդր էին, գործեր, որք ասսուածային էին, որոց առջեւ մարդկային բանականութիւնը խոնարհելէ զատ՝ ուրիշ բան չունէր ընելու, այլ սակայն Հրեայք տակաւին յիմարաբար կը հակառակէին, վասն զի Մեսիայէն բան մը միայն կակնկալէին, այն էր ազատութիւն Հռովմէական պետութեան լուծէն եւ վերահաստատութիւն փառաւոր թագաւորութեանն Դաւթի, մինչդեռ Յիսուսի վարդապետութեանց ու քարոզութեանց բովանդակութիւնն եւ ԽՍԿՅԱԱՆ նպատակն էր ազատութիւն Մեղաց լուծէն։

Այս որպիսի բարոյական ճշմարիտ վարդապետութիւն։ ազգ մը եւ ժողովուրդ մը, որ վարակուած է մեղօք, ազգ մը եւ ժողովուրդ մը՝ որ զուրկ է բարոյական այնպիսի հանգամանքներէ, որովք միայն կարելի է գանել ազատութիւն եւ երջանկութիւն, ե՞րբ տեսնուած է արժանացած իւր քաղաքական անկախութեան։ Ինչպէս մեղաւոր մարդ մը քաղաքական պատիժներէ, թող երկնայինը, չիրնար զերծանիլ, այսպէս մեղաւոր ազգի մը կարելի չէ փրկուիլ, մինչեւ որ մելի՛ բառած բանը չթօթափէ իւր վրայէն։ Եթէ երբեք իսկ հրաշիւք իմն, որպէս Հրեայք Մեսիայի շնորհիւ կը փափաքէին, մարդ մը կամ ազգ մը ստանայ աշխարհային ամեն փառք, հարստութիւն եւ երջանկութիւն, այլ սակայն առօրեայ է այն, կորուստը մօտալուտ, զի մոլութիւնը, որ մեղաց ծնունդն է, կառնու այդ մարդէն կամ ազգէն ամէն բան եւ կը մասնէ վերստին թշուառութեան, գահավէժ կը գլորէ ի վիճն կորստեան, ըստ անսուտ բանի Տեառն, թէ «Ամենայն որ գործէ զմեղս, ծառայ է մեղաց», եւ թէ «Ի մեղաց անտի մահ»։ Հռովմ. Ե. 42։

Հրեայք յայնժամ ի մեղս էին, ուստի եւ արժանի չէին քաղաքական անկախութեան, զոր Քրիստոսէն կը յուսացին. բաժնուած էին իրարմէ տարբեր ուղղութիւններէ առաջնորդուով այլ եւ այլ կուսակցութեանց. իւրաքանչիւր ոք իւր անձին շահը կը նախընտրէր. սիրոյ, որ պիտի կապէր այս գժբաղբ ազգին ցիրուցան անդամներն իրարու, սիրոյ, որ նոյն իսկ փրկութիւնն է, փոխանակուած էր ԱՏԵԼՈՒԹԻՒՆԸ, տաելութիւն խորին եւ սոսկալի: Արդ՝ այսպիսի ազգի մը վրայ կարելի՞ էր հասնիլ Աստուծոյ արքայութիւնն, ուստի իրաւամբ Յիսուս կը յաւելու. «Դուք ինձ չէք հաւատար, զի ոչխարներէս չէք», վասնզի չունէին ոչխարի նման ոչ սրտի ամբծութիւն եւ ոչ խոնարհամտութիւն: Դիտէր Յիսուս թէ ոյք պիտի հաւատացին իրեն, եւ պիտի գացին իւր ետեւէն. կը հաւատաաշէր թէ ի՞նչպէս իւր հաւատացեալք պիտի արժանի լինէին յաւիտենական կենաց, կը քարոզէր թէ իւրայիններէն ոչ ոք պիտի կորսուէր, վասն զի իւր հաւատացեալք այնպիտի հզօր պահապան մը, արթուն հովիւ մը պիտի ունենային, որոյ կարողութեան եւ խմուսաւութեան չափ ու սահման չկար, եւ այն էր «Հայր իմ՝ որ ես ինձ զնոսա մեծ է քան զամենայն»: յետոյ Յիսուս Հրէից ցոյց տալու համար թէ ինքն եւս գործակից է Հօր Աստուծոյ ի մասին պահպանութեան հաւատացեալ հօտին — քրիստոնէական Նկեղեցւոյն, կարաւասանէ սա վերջին խօսքը: «Ես եւ Հայր իմ Մի եմք»:

Յիսուս այս խօսքերն ըստ Նաւակատեաց տօնի ժամանակ (¹), տաճարին ներսը, Սողոմոնի սրահին, եւ ոչ թէ գաւութին մէջ, բաց տեղ, վասն զի ձմեռ էր. թող որ իսրայելի բարոյական անկման ձմեռն եւս հասած էր: Իսրայելեան այգին այլ եւս տերեւաթաոի՝ ձմրան սաստկութեան մատնուած էր, մեղմաց ձմրան:

Վ.

¹ Տօն նաւակատեաց, զոր հաստաեց Մեծն Յուղա Մակարէ, ի յիշատակ մարդութեան տանարին յես պղծութեանն ի ձեռն Անտիբոսի Եպիփանաց նախ քան զիրիսու 464 467: Այս տօն կը տեէր ութ օր, եւ կը կոչուէր նաեւ ձրազալուցի տօն, վասնզի Հրեայր ի սկզբան տօնին իրենց ընտանեաց իւրաքանչիւր անձին թուով մէն մի նրազ կուսէին վասել, եւ ամէն երեկոյ հետզհետէ մի մի նրազ կը յաւելուին տօնին բոլոր օրերը:

ՏԾՆ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄՐԲՈՅ ԷՇՄԻԱԾՆԻ

Առաջին մեծ տօն, զոր կարգեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ, երբ աւարտեց Հայաստանեայց եկեղեցւոյ հայրապետական Մայր-Աթոռույ Ս. էջմիածնի աշխարհամատուոն տաճարի շինութիւնը։ Գրիգոր Լուսաւորիչ հայրապետ ամենայն Հայոց ձեւնադրուելէ եւ Հայաստան աշխարհն ի Քրիստոս լուսաւորելէ յետոյ, բազիատարած կալոթէ, որ այնուհետեւ միշտ ի Հայոց վառ մնայ Քրիստոնէական կրօնի կենսատուցյաը. կ'ազօթէ, որ Հայաստան այս նոր պարոյականաւ աւելի զօրեղ մնայ. կը մաղթէ որ այն երկիրն, ուր առաջին անգամ Աստուած խօսեցաւ մարդուն հետ, այն երկիրն, ուր Ս.ստուած Նոյեան զոհն հստանելով հաւշուեցաւ, եւ Սրարատայ գագաթէն օրհնեց մարդկութիւնն, այն երկիրն ուր ի սկզբան ցանուեցաւ Աւետարանի հունար, ոռոգելով արեամբ Թագէսոփ եւ Բարթուլիմէսոփ առաքելոց, եւ որբաւհեացն Սանդիմոյ եւ Զարմանելիսայ, աստուածային յատուկ օրհնութեամբ պահպանուի յաւիսեան։ Տէր Աստուած Լուսաւորչի այս ազօթքը լսելով՝ կերեւի ի տեսիլ ըրւոյ, ոսկի ուռն ի ձեռին կիջնէ յՍրարատ, անդ ի վաղարշապատ կը գլրգէ երկրի հիմերը, կը գծէ կը նիշէ մոյր տաճարի նախատիաը։ Ընդ այս ահաւոր տեսիլ, փառաւոր եւ հրաշալի տեսիլ՝ Գրիգոր կազազակէ առ Տրդատ, առ աւագորեարն ու առ ժողովուրդ։ «Եկայք, շինեսցուք ոռւրք զլսորանն լուսայ, քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի»։

Կը վազէ Տրդատ ի Մասիս, ահագին խոշոր քարեր կը գլորէ, Պարթեւական ուժովը շալկելով կը բերէ կը զետեղէ ի Վաղարշապատ, կռել կոփել կը տայ ի գործ շինութեան սրբոյ էջմիածնի։ Խոկ Հայոց թագուհին. ձեզ ասեմ, ձեզ՝ Հայոց տիկիններ եւ օրիորդներ, Հայոց թագուհին Աշխէն եւ Տրդատոյ քոյրն Խոսրովիդուխտ, նայեցէք քուրձեր առած, ի գետին ծռած՝ արիւն քրափնք թափելով հող կը կրեն, որ Աստուածոյ օրհնեալ տաճարը շուտով շինուի։ Ո՞ւր էք դուք հիմակ, գուք միայն ձեր սեթեւեթներուն կը նայիք, կը նա-

յիք որ Զեր մարմինը զարդարեք : Դուք քանի մը քայլ առնուլ ու գոնէ կիրակի օրերն եկեղեցի գալ եւ Աստուծոյ երկրապատճելը ձանձրութիւն կը համարիք, մինչդեռ ձեր թագուհիներն տաճարներու շինութեան համար հող կրեցին, քանի կրեցին . թագուհիներ, որք ձենէ շատ աւելի փափուկ, շատ աւելի ազնուական էին :

Երկու աթոռներ կան, որք դարերէ ի վեր աիրած են ամբողջ Հայոց ազգի սրտին . — Էջմիածին ու Երուսաղէմ՝ Յանուն Էջմիածնի կը խայտան Հայ սրտեր, վասն զի կը յիշեն Հայ եկեղեցւոյ եւ Հայ ազգի այն մեծ Հայրապետն, որ Քրիստոնէութիւնն երկնեց ու ծնաւ, եւ ձեզ յաւիտենական փառաց արժանի յիշատակներ անդ ի Վազգարշապատ : Յանուն Երուսաղէմի կը խայտան Հայ սրտեր, վասնզի Աստուծոյ յաւիտենական այդ քաղաքին մէջ կան այնպիսի յիշատակներ, որք Հայուն են : Երուսաղէմ Քրիստոսի տնօրինական քաղաքը լինելէ զատ, որով Հայ Քրիստոնէի մը միշտ պաշտելի, է նաև քաղաք, զոր մեր թագաւորք եւ նախարարք, հայրապետք եւ ժողովուրդք գուրգուրալով գրկեցին, վկայք են մեր վանորայք :

Վազիւ տարեդարձ է Էջմիածնի շինութեան : Եկեղեցին մեծահանդէս կը տօնէ ի լուր ժողովրդեան գոչելով . «Էջմիածինն ի Հօրէ եւ լցո փառաց ընդ նմա» : Շարականք վսեմագոյն են, թէ եղանակու եւ թէ խմաստից բարձրութեամբ . աւտոիկ Աւագ Օրհնութիւնն, «Ուրախ լեր, սուրբ Եկեղեցի, որովհետեւ Քրիստոս՝ արքայն երկնից պատեց զքեզ իւր խաչովը, եւ քո պատնէշները զարդարեց իւր սքանչելի փառքովը : Ավ Սիօնի գուստը, խնդա յայտ, որովհետեւ այսօր այս երկիրն Երկինք եղաւ վերստին նորոգմանդ շնորհիւ և թագաւորն քերկնաւոր համեցաւ ի քեզ բնակել : Երկնաւոր զօրաց՝ հրեշտակաց հետ ի վեր կը ձօնեմք անդադար փառադրութիւն, նմա, որ ծագեց քեզ լցո, ով մայր Եկեղեցի» :

Սակայն որքան նուիրական էր Էջմիածին, զի աթոռ էր մեծի Հայրապետին ամենայն Հայոց, այլ շատ անդամ կը զոհուէր ազգային ընդհանուր պէտքին : Հայոց ազգն իւր սիրտ

թէեւ մշտնջենապէս կապեց այդ Աթոռին, այլ ոչ Հայրապետք: Վասն զի նոքտ իրենց սիրտն էջմիածնի կապելէ առաջ, ընդհանուր Հայոց եկեղեցւոյն եւ ազգին կապած էին. կը թնդար նոցա սիրտն ի լուր էջմիածնի, այլ կը գորտվէր նոցա սիրտ բնդ աղլսոս ազգին, ուստի ուր ազգային քաղաքական իշխանութեան եւ եկեղեցւոյ տնաեսութեան պէտքը կը գոչէր, լալով էջմիածինը թողլով հոն կ'երթային, թափառական կը շրջէին, մերթ ի Դուին, մերթ յՈնի, մերթ ի Հռովմղայ եւ մերթ ի Սիս, միշտ կարօսը քաշելով էջմիածնի. քանի՛ քանի հաստ կափր ձաւընտիրներ կան, որք կը պատմեն կաթողիկոսներու խանդակաթ սէրն ու էջմիածն:

Յայց ժողովուրդն եւս երրեք չմոռցաւ էջմիածնը: Գաղթական Հայն ամեն տաեն որ եսին նայեցաւ, լալով յիշեց էջմիածինը, եւ կաթողիկոսական նուիրակներու ոտները կը համբուրէր, վասնզի այդ ստները կսխած էին էջմիածնի սուրբ հողը: Եւ ովլ չյիշէր թէ ուխտաւորք էջմիածնէն հող բերելով կը բաժնէին ազգականաց ու բարեկամաց, որպէս զի երենց նորածին երախայները կուսաւորչի հողին վրայ պառկեցնեն ու քնացնեն, որպէսզի այդ երախայք հայրենի հողէն զօրացած հայ տալրին ու հայ մեռնին:

Այլ սակայն ժողովրդեան սէրն, էջմիածնի վրայ աւելի կենդանի եւ յաւիսենական պահելու գործին մէջ Հայ աշուխներ եւ կայր մաւրացկաններ գեր ի վեր հանդիսացան: Մոքա Մշոյ Սուլթան Ա. կարապետը խառնելով էջմիածնայ անուան հետ՝ հայկական տուն ու տեղ չթողուցին, որ չմըտնէին, գոնէ գուռ, փաղոցէ փաղոց, տակաւին մինչեւ ցայսօր, կը պարտին ու կերգեն:

«Հաւատք Քրիստոսին.

Լոյս կուսաւորչին.

Մերն է էջմիածին:

«Սուրբ կարապետ կարմիր խաչեր.

Մատաղ կանեն կարիճ մանչեր»:

Դարերը խնայեցին էջմիածնի, բայց ոչ բարբարոսութիւնը: Անագորոյնն Շահարաս՝ Պարսից թագաւորն աեսնելով որ

Հայք էջմիածնի կապուած կը մնան, եւ Պարսկաստանի մէջ տեղաւորիլ չեն յօժարիր, կը հրամայէ քանդել էջմիածինը, եւ քարերը ի Սագահան տանելով, հս նոր էջմիածին մը շինել, հնոյն քարերովն ու ձեւովը:

Յոհաննան՝ մելիքն Սլոտարակայ կը մօտենայ առ Շահաբաս, կը համարձակի խօսիլ այսպէս. «Տէր արքայ, կը կարծե՞ս որ էջմիածինը քանդելով եւ նոր էջմիածին մը կանդնել տալով այլուր, այս ժողովուրդն հանդարտ կը մնայ: — «Ի՞նչ ընեմ ուրեմն:» — Այն սարն, ուր Սոստուած խօսեցաւ Նոյի, Սասիսն եթէ տեղին հանես ու բերես, յայնժամ գիտցիր, Արքայ, թէ այս ժողովուրդն ասած կը մնայ, վասնզի այն սարն է այս ազգին յոյսն ու պսակը, վասնզի այն սարին գէմն է Արագած, որոյ ի վերեւ Լուսաւորչի կանդեղն ընդմէջ երկնի եւ երկրի կախուած կայ աներեւութաբար, եւ օր մը պիտի երեւի, անտի ի Մասիս թռչելով եւ ճառագայթելով . . .»

Հայոց այս տիսուր գաղթականութիւնն ու էջմիածնի աւերածն այնպէս ուժգին ցնցեց Հայ իօսնակներէն մին (¹), որ ոչ միայն երկնեց, այլ եւ ներշնչեց Հայ աշույներն ու կոյր մուրացկաններն, որ սոյն եղերերգը ամէն ուրեք, ուր Հայ կայ, կրկնեն ու յեզյեղեն:

«Ափսո՞ս քեզ, Հայոց խեղճիկ ժողովուրդ,
Ցիրուցան ելաք անմեղ անխորհուրդ,
Դերի գնաման աք (²) դէսլ ի Խորասան
Քաղցած ու ծարաւ, տկլոր թշուառական:

Խարիւր ու խազար ցաւի դիմացաք,
Զեր քաղցրիկ երկրէն ստք գուրս չդրաք.
Խիմի ձեր խօս մօր գերեզման թողաք,
Տներն ու ժամեր ուրիշին տուաք:
Իս սիրուն դաշտերն, մեծ մեծ քաղքներն,
Քաղցրիկ ջրերն, ձեր չին գեղերն,
Ո՞ւ մն աք թողման, դուք որ գնաման աք.
Է՞սպէս կը լինի, որ մուանում աք:

(¹) Ստեփան վարդապետ նախավկայի վանուց:

(²) Երթալ էր:

Վախում ամ (۵) , էնակէս մաքերնուցդ ընկնի ,
ինչքան որ ողջ աք՝ մաքերնուցդ չընկնի ,
Պարի (۶) ձեր որդւոց , թռուանց պատմեցէք ,
Էսովէս խոյրենիքն քանդած թողլուցիք :
Մասիսի անուն , նոյայ տապանի ,
Արարատ դաշտի , Սուրբ էջմիածնի ,
Մեր Խոր-վիրապի , ուուրբ Գեղարդ , Մուղնի
Զի մոռանան մինչ ի յօրն դատաստանի» :

Սոյն Եղերերգի Հեղինակին որաէն կարծես արիւն կը վագէ , երբ կը յաւելու .

«Աչքըս կուրնար , շլինքըս կոտրէր ,
ինդ Հայաստան , զքեզ էնակէս չի տեսներ .
Թէ մեռած լինէի , ինձ երանի էր ,
Բան թէ կենդանի՝ տչքըս բաց տեսնէր :»

4.

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Կ



Ա. ԴԱՐ ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆ

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ

Եկեղեցւոյ գերագոյն իշխանութեան ներկայացուցիչ Հայրապետութենէ վատ կային ուրիշ զասակարգներ եւս ըստ Առաքելցին . «Եւ Նո (Քրիստոս) եղ զոմանս առաքեալս , զոմանս մարգարէս , զոմանս աւետարանիչս , զոմանս հովիւս եւ վարդապետոս ի հաստատութիւն որբոց , ի գործ պաշտաման , ի շինուած մարմնոյն Քրիստոսի . Եփես . Դ. 11:

Հայրապետութենէ յետոյ եպիսկոպոսնք կը կազմեն եկեղեցական առաջին դասակարգ : Խոկզրան անդ Քրիստոնէութեան Առաքեալք ինքնին կը ձեռնադրէին եպիսկոպոսներն , որք շատ անգամ երէց եւս կը կազուէին : Գործ եպիսկոպոսաց էր հովուել հաւատացեալները , վարդապետել զբանն կենաց ,

(۵) Վախումալ եմ : (۶) Գոնէ :

հաստինել անդ ի ժամու եւ ի տարաժամու ուր հոգեւոր պէտք կը կոչէին։ Վերջապէս եպիսկոպոսն տեսուչ էր հոգւոց։ Այլ սակայն նա ուրիշ հոգեւոր պաշտօն մ'ալ ունէր, նա իշխան էր եկեղեցւոյ, ուստի եկեղեցին ամբողջազ զէս կառավարելու հոգն եւս ստանձնած էր։ Նա պիտի անտեսէր եկեղեցեաց շինութեան, պայծառութեան, ժառանգաւորաց եւ ազքատաց պէտքերը, ուստի եւ բոլոր եկեղեցական հասոյթներն եպիսկոպոսին կը յանձնուէին ի մասակարարութիւն։ Եպիսկոպոսն ի մասին զործագրութեան այս ամէն պարտաւորութեանց եւ իրաւասութեանց՝ պատասխանատու էր իւր աեղական ժողովոյն, որ կը գումարուէր ի տարւոջ երկիցս։

Տարբեր իմն էր սոցա ընտրութիւն, զի Առաքեալք քաջ գիտելով թէ առաքելական ընտրութեան եղանակն եթէ միօրինակ ի գործ գրուի յամենայն ընտրութիւնս այլ եւ այլ պաշտօնէից, եկեղեցւոյ ընդհանրական մրութիւնը կը վտանգի, եւ թէ ուղիղ բանի հակառակ է տարբեր տարբեր դասակարգելու համար մի եւ նոյն ընտրական եղանակաւ պաշտօնեաց անուանելը, եւ թէ միանգամայն պահապանել հարկ է աստուածական ընտրութեան հիմը, ուստի մի ընտրական տարբեր գրութիւն եւս աւանդեցին եկեղեցւոյ, այն է իւրաքանչիւր դասակարգի պաշտօնէին իրմէ վերինէն իւր ընտրութիւնն առնլոյ գրութիւնը։ Առաքեալք ոչ միայն անձամբ օրինակ տուած են ի հաստատութիւն այս գրութեան, «Պօղս եւ Բառնաբաս ձեռնադրեցին նոցա ըստ եկեղեցեաց երիցունս, ազօթո արարեալ հանդերձ պահովք, յանձն տրարին զնոսա Տեառն, յոր հաւատացեալ էին»։ Դործք. Ժ. 22. այլ գրով իսկ հրամայած են։ «Կացուսցես ըստ քաղաքացն երիցունս, որպէս եւ ես քեզ պատուիրեցի»։ Տիտոս Ա. Տ. Աւասիկ Պօղս բերնով պատուիրածը գրով եւս կը համայէ կատարել։

Այլ սակայն Առաքեալք քանի որ կենդանի էին, այս ընտրական գրութեան գործագրութիւնը դիւրին էր, բայց իրենց մեռնելին յետոյ ՞րմէ պիտի ընտրուէին եպիսկոպոսք, քանի որ եկեղեցին չունէր պաշտօնական պետ մը, եւ թէ Լինէր իսկ այդպիսի յայտնի պետ մը, զոր օրինակ յեղեսիա

ի կեսարիա, յԱնտիոք, ի Հռովմ եւ այլն, տեղերու հեռաւորութիւնն ու հեթանոսական հալածանքն ոչ տպաքէն մեծ արգելք էին գործադրութեանն այդ գրութեան, ուստի Ա. Պարու Քրիստոնեայք ուրիշ գրութեան մը հետեւեցան, որ կարի նման էր առաքելականին եւ գործադրութիւնն եւս դիւրին: Եւ այս էր.

Մօտակայ գաւառաց քանի մը եպիսկոպոսներն, թուով գոնէ երեք, ժողով գումարելով կընտրէին ու կը ձեռնադրէին եպիսկոպոս այն ընծացացուն, որոյ բարոյական հանգամանաց արժանաւորութիւնը վկայուած էր ժողովրդէն:

Եպիսկոպոսաց ձեռնադրութիւնն հրապարակաւ էր, բայց ոչ ի ժամանակս հալածանաց, եւ պահովք եւ աղօթիւք կը կատարուէր այն քաղաքին մէջ, որոյ յանուն կը ձեռնադրուէր ընծացացուն: Ձեռնադրութենէ յետոյ կը մատչէր Սուրբ պատարագ ի հոգեւոր օրհնութիւն նորընծային եւ ժողովրդեան:

Սրդիլեալ էր եպիսկոպոսաց բնակակից լինել ընդ կնոջ. նոքա որք ի հեթանոսութենէ անտի էին եւ արժանաւորք եպիսկոպոսութեան, ոլարտաւոր էին հրաժարիլ իրենց կիներէն, այս պայմանն կը թուի թէ յոյժ բացարձակ էր, եւ Ա. Լուսաւորչի եւ նորա որդւոց եւ թուանց պատմութենէն, ինչպէս եւ Եւսեբիոսէն գիտեմք թէ նախ քան զիւուաւորիչն յԱնտիոք գումարուած քանի մը եպիսկոպոսներ եւս մեղադրանոք գիտած են եպիսկոպոսի ընդ կնոջ բնակակցութիւնն. Պատմ. Եկ. Է. Ժ:

Եպիսկոպոսաց կեանքն աղքատիկ էր (⁽¹⁾): Եւ ամենեւին տարբեր զգեստ չէին հագներ, որ չյայտնուին Հեթանոս հալածիչ աչերէ, եւ այս՝ ոչ առ երկիւզի տանջանաց եւ մահու, այլ առ սէր յարատեւութեան եկեղեցւոյ, զի եթէ յօժարաւ փոյթ լինէին ի նահատակութիւն, ո՞վ պիտի այլ եւս պահպանէր նորահաստատ եկեղեցին, քանի որ ի ձեռին եւս չունէին ատկաւին զօրաւոր միջոցներ բազմաթիւ ժառանդաւորներ հասցնելու :

(1) Ո՞չ ապաքէն Պողոս եւ իւր արհեստն ի գործ դնելով իւր ապրուսք կը ճարէր հաւտացիլոց բիո չինելու համար. Դործ. Ի. 34:

Եպիսկոպոսն ունէր եւ ատեան, որ կը կազմուէր իւր երէցներովմ ու սարկաւագներով : Որքան կարելի էր, եպիսկոպոսին սարտաքն էր արդելք լինել քրիստոնէի մը, չդիմելու համար կուսպաշտներու ատեան . այս բան շատ խիստ էր, մինչ զի այն քրիստոնեայք, որք թէ փորձէին այս ատենի իրաւասութեան չինազանդիլ, կը զրկուէին հաղորդութենէ : Եպիսկոպոսն իւր վիճակին տէր էր ցմահ, եւ չունէր հրաման գաւառէն գուրս ելնել և ոչ մի սրատնառնօք : Ամբաստանութեան ենթարկուած եպիսկոպոսն եպիսկոպոսաց ժողովոյ մը մէջ միայն կը գտառուէր :

Պ.

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ

—*—

ՏԱՅԱՐ ՀԱՅՈՑ

Ա. Խ Ա. Գ Խ Ո Ր Ա Ն Կ Ա. Մ Ս Ա Յ Ա Ն

« Ի հանդիսաւոր աւուրս զարդարել զվեղանն թարմ ծաղկօք, աշտանակօք, աւետարանօք եւ խաչիւք . բայց երկուաստինցն մասնիցնաց կարգ՝ միշտ ի վեր :

Մշտավառ կանթեղ առաջի սեղանոյն : Վարագոյր մեծ, միակտուր : Ի խորհրդանոցի շիշ բաժակի, լի անապակ գինեաւ, անդ նոյնպէս եւ նաշիհն : Սպաս նշխարի խաչելութեան պատկերաւ եւ եթ, միշտ միջակ մեծութեամբ եւ չափաւոր բարակութեամբ : Զգաշուն քաղելով յառաւօտուն նշխար գործել եւ թարմ հանել ի սեղան : Ի ձախակողմեան խորհրդանոցի կոնք մաքուր եւ խորհրդատեար : Վարագոյրք խորհրդանոցացն ըստ սրաշամի աւուրն վայելչագեղ :

Եթէ կան փոքր խորանք, մի խաչ յաստիճանս, երկուաշտանակ եւ ի միջի աւետարան նկարէն :

Ի բեմի ժամագիրք ատենի, առընթեր ժամագրքի աւետարան, փոքրիկ գրակալաւ » :

ԿԱՐԳԱՑՈՅՑ (1)

(1) Տիս ի Խոսնակ, յիշես 88 :

Վկայութեան խորանն ունէր աշտանակ և ճրագներ : Աշտանակն ունէր պատուանդան մը , բուն մը եւ վեց ստեղներ , որոց երեքը լունին էին եւ երեքը բունին միւս կողմը , եւ եօթը ճրագներ լունին եւ ստեղնաց ծայրերը : Ստեղներն ունին քանդակագործ սկահակ , գնդակ եւ ծաղիկ : Ճրագաց ձէթը մաքուր լինել հրամայուած էր , եւ ճրագներն ամէն երեկոյ կը վառուէին . Ելք իէ . 31-40 : Լ . 8 : Լէ . 17-24 : Դեւա . Իդ . 4-5 :

Վկայութեան խորանն խորայելի հետ էր , դէս ու դէն կը տարուէր , շարժական էր մինչեւ ցՍողոմոն , որ Աստուծոյ փառաւոր տունը կանգնեց , Ա.Ո.Զ.Տ.Ն Հ.Ս.Տ.Ա.Տ.Ո.Ն Տ.Ա.Յ.Ր յանուն Հշմարափն Ա.ստուծոյ⁽¹⁾ : Հան Սողոմոն ծունը ի գետին՝ բազկատարած աղօթեց եւ մաղթեց որ այդ տան մէջ ով որ աղօթէ , Աստուած լսէ նմա . Եթէ հասնին փորձանքներ , տագնապներ եւ դառնապէտ մահարաժամներ , եւ ժողովուրդն այդ տան մէջ հաւաքուած , աղօթէ , անցնին ու փարատին : Եւ ոչ միայն խորայելացի մը եթէ հոն աղօթէ , Աստուած լսէ նմա , այլ եւ օտարազգիներու եւս , որք պիտի գտն հոն աղօթել , զի «Մանիցեն ամենայն ազգք երկրի զանուն քո եւ երկիցեն ի քէն , որպէս եւ ժողովուրդ քո խորայէլ . եւ ծանիցեն զի անուն քո կոչեցեալ է ի վերայ ՏԱՆՅ , զոր շինեցի» :

Ցոյց տալու համար թէ որքան մեծ էր Աստուծոյ սէրն առ խորայէլ եւ թէ միանգամայն ինքն Աստուած որքան արդգարադատ , որ մինչեւ իսկ Սողոմոնի այնքան խնամօք շինած տաճարն անգամ պիտի արհամարդէիր , եթէ խորայէլ ի մեղս վարակի , աւասիկ Աստուծոյ խօսքն առ Սողոմոն . «Լոեցի աղօթիցդ , եւ կատարեցի այնպէս : Սրբեցի այդ Տունը , զոր շինեցիր եւ անունավս կնքեցի յաւիտեան , աչքս եւ սիրտս հոն պիտի ըլլայ միշտ : Սակայն եթէ Դաւիթ հօրդ պէս հաւատարիմ մնաս ինձ եւ պահես հրամաններս , թագաւորութեանդ աթոռ հաստատուն պիտի մնայ յաւիտեան , եւ քո ցեղէդ չպիտի պակսի առաջնորդ խորայէլի : Բայց եթէ դուք

(1) Տաճարին մէջ կային նաև քասն աշտանակներ համակ ոսկիէ , որոց կէսն հիւսիւսային եւ կէսն հարաւային կողմն էին հանդէպ Դարիւային . Գ . Թագ . է . 49 . 50 : Մնաց . Պ . 7 :

եւ ձեր զաւակներն ինչ հեռանաք եւ արհամարհէք զիս եւ այն հրամաններն , զոր Մովսէս տուաւ , եւ երթայք ծառայէք աստուածներու , Խորայելը պիտի բառնամ այս երկրէն , զոր տուած եմ , եւ այդ Տունը , զոր անունովս որբեցի , պիտի ձգեմ երեսէ , եւ Խորայէլ եւ այդ Տունը բոլոր աշխարհի բերնին զրոյց ծաղու եւ առակ նշաւակի պիտի ընեմ : Ով որ անցնի , պիտի զարմանայ եւ պիտի շըշնջէ , թէ «ի՞նչու տէր Աստուած այս երկրին եւ այս տան այսպէս ըրաւ . եւ պիտի յաւելուն . — Վասնզի սոքա ձգեցին իրենց Աստուածը , որ իրենց հայրերն եգիպտական ծանր ծառայութենէ ազաւած էր եւ երկրպագած էին ուրիշ աստուածներու , անոր համար Աստուած այս ամէն չարիքները բերաւ նոցա վրայ» Գ. Թագ . 2-10 :

Հայոց ազգն եւս ունի ամենուրեք Աստուածոյ օրհնեալ տաճարներ , ուր քրիստոնեայ ճուկատներ միշտ տէիւ եւ երկիւղածութեամբ կը խոնարհին յերկրպագութիւն անուան Յիսուսի Քրիստոսի , եւ բազկատարած կաղօթեն վասն խաղաղութեան ամենայն աշխարհի եւ հաստատութեան սրբոյ եկեղեցւոյ : Կաղօթեն վասն սուրբ եւ ուղղափառ եպիսկոպոսաց եւ մանաւանդ Հայրապետին , վարդապետաց , քահանայից , սուրկաւագաց եւ ամենայն ուժամի մանկանց եկեղեցւոյ , որպէս զի սոքա ի հաւասար չգլին , եւ ուզիղ համառօտեն զիանն ճշմարտութեան : Կաղօթեն բարեպաշտ թագաւորաց եւ աստուածասէր իշխանաց , զօրավարաց եւ զօրաց համար , որպէսպի սոքա խնամք տանին ժողովրդեան , պահպանեն խաղաղութիւնը , գթութեամբ , արդարութեամբ եւ իմաստութեամբ կառավարեն աշխարհս : Կաղօթեն առ հասարակ համայն մտրդկո թեան համար , որպէս զի խաղաղ եւ բարելաստիկ ապրի , Աստուածոյ շնորհօք լուսաւորաի , զարգանայ եւ արժանանայ վրկութեան : Կաղօթեն ննջեցելոց համար , որպէս զի Տէրը նոցա շնորհէ իւր աստուածային արքայութիւնը : Հայոց ազգն ոչ միայն ուրիշներու համար կաղօթէ , այլ եւ կաղօթէ , որ ուրիշներու , որք են ընդ ամենայն աեզիս քրիստոնէութեան , ազօթիւքն ու բարեխօսութեամբ , Տէրն ողորմի , ողորմի Հայոց ազգին , Ահա Հայտանեայց ե-

կեղեցին այսքան ուղիղ հաւատով եւ այսքան քրիստոնէական սուրբ ոգւով կը վարուի յաղօթս եւ յօրհնութիւնս :

Աւագ խորանին երկոտասան աշտանակներն ի խորհուրդ թուոյ Առաքելոցն են : Զարդարանքն ի հանդիսաւոր աւուրս՝ յանուն մեծ վայելչութեանն է Աստուծոյ, զի Յիսուս իւր աշակերտներովը բազմեցաւ եւ բաշխեց իւր մարմինն ու արիւն ի փրկութիւն աշխարհի՝ այն վերնատան մէջ, որ զարդարուած էր . Ղաւկ. իթ. 42: Վարագոյրն ի յիշատակ է այն հին ժամանակին, երբ մարդս Աստուծոյ չնորհներէն զրկուած ի խաւարի եւ ի ստուերս մահու կը խարխափէր, այսինքն Աստուծոյ եւ մարդոյն մէջ վարագոյր ձգուած էր, զոր պատուեց Յիսուս ի խաչի մահուամբն իւրով: Դիմին, որ անաստակ պէտք է լինի, եւ նաշին՝ ի սպաս են Հազարդութեան Ա. Խորհրդոյ: Եշխարիը կը պատրաստուի ճաշուի ազօթքով եւ առժամայն կը հանուի ի սեղան: Խորհրդանոցներէն մին Սպասի համար, իսկ միւսն Պատարագի անօթներուն համար է: Խորհրդանոցն է յուշարար այրին Քրիստոսի, ուր ծնոււ:

ՇԱԲԱԹԱԿԱՆ ՏՕՆՔ

Երկուշարրի. — ՄՐԲՈՑ ՄԱՆԿԱՅՑՆ ԲԻԹԼԵՀԵՄԸ (¹): Քրիստոսի ծննդեան ատեն երեք մոգեր յերուսաղէմ գտլով սկսան հարցանել թէ »Ո՞ւր է արքայն Հրէից, որ ծնաւ»: Հերովդէս թագաւոր որ օտարազգի էր, եւ յաջողած էր մինչեւ իսկ Հրէից քահանայափետութեան անկախութիւնը բռնաբարել, եւ համբաւած էր թէ ինքն է Մեսիայն, խռովեցաւ, եւ լսելով թէ Մեսիայն ըստ մարդորէութեան Միքիայ պիտի ծնի ի Բեթլեհէմ, հրաման ըրաւ, որ բոլոր Բեթլեհէմի եւ անորսահմաններուն մէջ գտնուած նորածին երախայները սրախովիսով մեռնին: Այս անգութ հրամանն իսկոյն գործադրեցաւ, եւ լալօնից, ողբոց եւ հեծեծանաց ձայներ գորդելով երկինքը, աստուածացին ցասումը գրգռեցին Հերովդէսի

(¹) Օտարազգի սրբոց վրայ զրել ուրիշ անզամ:

վրայ, որ իւր կինն ու զաւակներն սպաննելչն յետոյ, ինք-
նոսպան եղաւ:

Բեթլէհեմի տղեկներն որք կը կարծուէին թուով իրը 1460,
եկեղեցին նախավկայներ կը ճանչէ, վասնդի սոքա մեռան ի
վկայութիւն ծննդեան Փրկչին աշխարհի: Տաղարտանն ունի
գեղեցիկ մեղեդի, աւասիի:

«Արթունք զուարթունք
Բանին բանաւոր ծեծուունք:
Գարնան աւետիս
Դրախտին գոյնզգոյն ծաղկունք:
Եւ քաղցրաճաշակ
Զարմին զանազան մրգունք:
Եղեմ չնչական
Ընտրեալ լուսափայլ մանկունք:
Թռչունք թեւաւորք
Ժողով ձեր ի ծառ ւի տունկ:
Ի ժամ գիշերի
Լոյս լուսակարկաչ աստղունք:
Խնկարեր լերանց
Ծառ ծաղկաքաղմիկ մանկունք:

Երեշաբրի. — ՍՐԲՈՅ ԿՈՒՍԱՆԱՑՆ ՆՈՒՆԵԱՅ ԵՒ ՄԱՆԵԱՅ:
Նունէ եւ Մանէ Հոխիսիմեանց ընկերներէն էին: Սոքա երբ
յերիզա հասան, Մանէ հոն մնաց իրեւու ճգնուհի ի լերինն
Դարանազեաց, իսկ Նունէ գնաց ի Վրաստան եւ հոն Մծխի-
թաց Միհրան իշխանի կինը բժշկելէ յետոյ լուսաւորեց Վրաս-
տանն ի Քրիստոս: Գրիգոր լուսաւորիչ Նունեայ այս գործը
լսելով, զրկեց պաշտօնեայներ որք Նունեայ աջակցելով գրե-
թէ ստրազզ Կովկասը քրիստոնէացուցին: Նունէ ի Վրաստան
հանգեաւ խաղաղութեամբ, իսկ Մանէ յերիզա վախճանեցաւ,
զոր թաղեց Գրիգոր Լուսաւորիչ այն քարայրին մէջ, ուր
նա ճգնած էր, ուր եւ ինքն Գրիգոր յետոյ ճգնեցաւ եւ
հանգեաւ ի Տէր:

Հինգշաբրի. — ՍՐԲՈՅ ԽՇԽԱՆԱՑՆ ՍՈՀՈՒԿՈՅ ԵՒ ՅՈՎՈՆ-
ՓԱՅ: Սոքա կարնեցի էին. որոց հայրն էր Մահմետական եւ

մայրն քրիստոնեայ Հայկազուն : Ամբասատանեցան սոքա թէ հակամէտ են ի Յունաստան երթալ առ Լեւոն Կայսր , ուստի բանտարկեցան : Բայց որովհետեւ հակառակ այնքան հրապուրանաց՝ անդրդուելի մնային ի հաւատաս Քրիստոսի , գըլխատեցան , որոց վրայ երկնքէն լցու ծագեցաւ :

Չարսար . — ՍբԲՈՅՆ ՄԵԾԻՆ ՆԵՐՍԻՈՒ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ՄԵՐՈՅ
ԵՎ ԽԱԴԱՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ : Ներսէս Հայոց նշաւորագոյն հայրապետներէն է . վանքեր չինեց , գպրանոցներ հաստատեց , կանոններ սահմանեց , վերջապէս Հայոց եկեղեցւոյն եւ ազգին բարերար հանդիսանալով իրաւամբ վայելեց ՄԵԾ ափառութ : Ներսէս որ ինքն ինքնին բարիք մը էր Հայոց , աւելի եւս բարիք մը եղաւ , զաւակ մը տաղով Հայոց ազգին , զաւակ ամենավեհագոյն վեհագունի Հօր , որ էր Սահմակ Պարթեւ հայրապետ (2) : Խոկ Խաղ էր նախ սարկաւագ , եւ ապա եպիսկոպոս ձեռնադրեցաւ եւ վանորէից տեսչութիւնն ըստանձնեց հրամանաւ Ներսէսի : Խաղ աներկիւզ կը յանդիմանէր Հայոց թագաւոր Արշակն , որ թէեւ փորձեց քարկոծել առալ , այլ Խաղայ ազգականք , որք նախարարեան տոհմէ էին , ազատեցին : Ներսէս մեր Պատ թագաւորէն թունաւորուելով հանգեաւ ի Տէր , խոկ Պատ գլխատեցաւ ի պատիժ իւր անօրէնութեանն որ առ Ներսէս : Ա .

(2) Վաղիւ Ազգ . Հիւանդանոցի պարտիզին մէջ Սամանիոյ սանունք հարազատ ծնունդը մեծին Սահմակայ , սեղան կը կազմին եւ բաժակ կը պարագն յանուն այն անզուզական բարերար Մրգոյն , որոյ Թոռնիկն էր Կարմի՛րն Պարդան :

Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն
Վարչական Խորհրդոյն Կրօնական Ճողովոյ
ՏՆՈՐԷՆ ՀՄԱՅԵԱԿ ԵՊԻՍ. ԴԻՄԱԲՈՒԵԱՆ

Կ. Պ Ո Լ Ի Ս
Տ Պ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ի Ն Գ. Պ Ա Ղ Տ Ա Ս Լ Ե Ա Ն

Զմբմազբրար , Յակոբեան խան , Թիւ 40, 41, 42, 43

1888

معارف عمومية نظارات جليلة سلک رخصنیه طبع اوتشدر